

ՄԱՏԵՆԱԽՕՍԱԿԱՆ

ԵԿԱՕՐ ՀՈՒՍՏՈՅՅՈՒՄ. (նմոյշ մը հայ եկեղեցոյ սրբազան երաժշտութեան, եւրոպական ձայնագրութեամբ, հանգերէ մասնագիտական ուսումնասիրութեամբ: Հ. Ղ. Լեւոնց Տայեան):

Վեներաբոյ Միտիթարեաններէն Հ. Ղեւոնց Տայեանի հրատարակած այս տետրակը գնահատելի է իրրե գեղեցիկ տպագրութիւն, իրրե բարեյաջող ձայնագրութիւն, և ուշագրու՝ իրրե հայ եկեղեցական երաժշտութեան մասնագիտական ուսումնասիրութեան փորձ:

Պորձին այս վերջին հանգամանքն է որ կ'ուզենք նկատի առնել յաջորդ քանի մը տողերով: — Ըստ կարծեաց հեղինակին, եղանակը, որով այս եւրոպական ձայնագրութեան ներքե կը ներկայացուի մեր շարահնոցին ամենէն չքնաղ զոհորներէն մին՝ Աւագ Ուրբաթու Համբարձին, հազիւ երկու դարերու հնութիւն մը ունի, յօրինուած ըլլալով Մեծ Պապա Համբարձուի Լիմոնճեանէ, որ ժ՛լ դարու վերջերը և ժ՛թին սկիզբը, հայկական ձայնագրութեան վերակազմիչը եղաւ, և նշանաւոր հանդիսացաւ, որպէս բազմադրին ուսուցիչ, տաղանդաւոր հեղինակ և յարգարիչ հոգեւոր և այլ եղանակներու:

Ինքը, Հ. Տայեան է որ յատկապէս կը շեշտէ այս կէտը՝ եղանակին հեղինակը Լիմոնճեան ըլլալը, աւելցնելով նոյն ատեն թէ սկիզբէն ի վեր Բերբանացի աւանդութեամբ և յատուկ խնամքով պահուած է ան ի Ս. Ղազար, վարպետին առաջին աշակերտներէն ուսած վարդապետներու միջոցաւ և յաջորդաբար:

Չենք ուզեր բնաւ կանգ առնել սա տետրակ հարցումի մը առջև թէ երաժշտութեան նման յոյժ կերպընկալ արուեստի մըմէջ, որ առաւելագոյն չափով և յուէտ ընդունակ է այլայլութեան՝ երգողներու ճաշակին և ձայնական յարմարութիւններու համեմատ, որչափ կարելի է վստահել առանց գրաւորապէս սեւեռուած ըլլալու՝ լոկ յերանցի աւանդութեանը պահուած եղանակի մը հարազատութեան. ու կ'անցնինք ուրիշ կէտի մը, որ մեզի աւելի կարեւոր կը թուի:

Մեծարգոյ Հ. Տայեան ինքն իսկ աւելի եղանակին գեղագիտական արժէքին՝

վրայ է որ կը ծանրանայ, երբ գրական սիրուն վերլուծումով մը — որուն մէջ շատ դժուար է որ բռնազրօսումի ճիգը յաճախ իր խաղը չխառնէ — Զանք կ'ընէ գրուածքին իմաստներուն վսեմութեան՝ ճշգրիտ գտակաւ համապատասխան ցուցնել եղանակին ոգին, ձայնական պատկերացումի վեհ և սրտայոյզ արտայտութիւններով:

Անկեղծ հաւատացող մեծանուն Լիմոնճեանի արուեստագիտական բարձր տաղանդին՝ համարձակութիւն չենք զգար սակայն այդ տեսակէտով սեէ առարկութիւն յայտնելու հոս, և Հ. Տայեանի և, իրմէ յիշուած եւրոպացի երաժշտագէտներու հետ, կ'ընդունինք թէ արդարեւ կարելի է գեղեցիկ նկատել ձայնագրեալ այդ եղանակը:

Պէտք չէ մտնալ սակայն թէ հարցը չի փակուիր այդ քանով, երբ եկեղեցական երաժշտութեան մասնագէտ մը և եկեղեցական մըն է մանաւանդ զայն ներկայացնողը,

Բացորոշ ճշմարտութիւն մըն է թէ, ինչպէս գեղարուեստի բոլոր ճիւղերուն, բայց մանաւանդ երաժշտութեան մէջ, ոգիի խոր տարբերութիւն մը կայ քաղաքային կամ աշխարհական և կրօնական կամ եկեղեցական ճաշակներուն միջև, տարբերութիւն՝ որ իւրաքանչիւրին տոտանձնայատուկ զրոշմը կամ նկարագիրը կը շինէ, և որ ի յայտ կուգայ և կը գործադրուի թէ՛ մէկին և թէ՛ միւսին մէջ, արուեստագիտական հնարքներու մանրամասնութեանց կիրարկութեամբ: Այնպէս որ կրօնականը յատկապէս կը զատորոշուի միւսէն՝ իր վսեմական պարզութեամբը, միսթիքական քաղցրութեան շունչովը, և զգայութիւնէ աւելի զգացումին ազդող ներգործութեամբը:

Գիտենք երաժշտական արուեստի պատմութենէն՝ թէ քրիստոնէական նախնական երաժշտութիւնը, երբ, ի սկզբան տակաւին ստիպուած էր օգտագործել հեթանոսութեամբ պատուաստուած երբայական արուեստը, ինչպէս Չանայ՝ և յաջողեցաւ իսկ՝ անոր տալ նոր և ինքնուրոյն յատկանիշ մը: Մատենախօսականի մը ամփոփ սահմանը չի ներեր անշուշտ երկարաբանել ճշգործելու համար թէ քրիստոնէական երաժշտութիւնը ինչ չափով և ինչպիսի փոփոխութիւններ կատարած է հրէականէն և հեթանոսականէն: Անիկա մերժեց արդարեւ կիրառութիւնը chromatique

(կրիսածայնային) և enharmonique (քառորդ-
 ձայնային) սեռերուն կամ տարրերուն,
 իբրև արտայայտիչ հեթանոս մտայնու-
 թեան: «Պարկեշտ և պարզ ներդաշնակու-
 թիւններ միայն կրնան թոյլատրուիլ, կ'ըսէ
 Կղեմէս Աղեքսանդրացի, ու պէտք է ըզ-
 դուշանալ մեղի ու ցանկայարոյց դաշնա-
 կութիւններէն, որոնց յոյժ պաճուճեալ
 սահանքը մեղի և քնքոյշ կեանքի կ'ուզէ
 սիրալ, մինչ լուրջ եղանակները ժուժկա-
 լութիւն կը ներշնչեն և կ'արգիւեն անկարգ
 և ցոփ կեանքը: Պէտք է, հեռաբար, ի
 բաց դնել կրիսածայն և թեթև դաշնակու-
 թիւնները, որոնք կը գործածուին պալա-
 տականաց լիտի բազոսատօներուն տակն»:

Արդ, Լիմոնճեանի այս եղանակը, ու-
 բոյժ հագուելուցած է ան Հայ եկեղեցոյ
 ամենէն սխրալի հոգեբարձութիւններէն մին՝
 «Մեծի Ուրբաթ»ի «Եկայք»ը, այս ձայնա-
 գրութեան մէջ կը ներկայանայ քառորդ-
 ձայնային այդպիսի գրութեամբ մը. առ'ը
 համար է որ յարգելի երաժշտագէտը, Հ.
 Տայեան, անոր մէջ կը կիրարկէ monesis,
 triesis, bémolette և bémolon պայմանադրական
 նշանները, որոնք կը ցուցնեն $\frac{1}{4}$ և ե $\frac{3}{4}$
 ձայն ներկայացնող ձայնամիջոցները:

Ասով բոլորովին ըսել պիտի չուզենք
 թէ այս եղանակը իսպառ զուրկ է կրօնա-
 կան երաժշտութեան օժտութենէն:— Լիմոն-
 ճեան, որ, բնականական և Տէրփիլէնիբու
 արեւելեան երաժշտութեամբ սնած էր հա-
 ւասարապէս, որչափ աշխարհիկ երաժըշ-
 տութեան հետամուտ է եղած՝ իբրև պա-
 լատական երաժշտութեան նուիրուած ար-
 ուեստագէտ մը, նոյնքան նաև կրօնակա-
 նը մշակած է՝ իբրև եկեղեցականին նա-
 խանձախնդիր ուսուցչապետ ոք, իր մի-
 ջափայրին և կրթութեան ու թիւրևս նաև
 իր խառնուածքին հետեականութեամբ՝
 չէ կրցած գտել թօթափել եկեղեցական
 երաժշտութիւնը արեւելեան աշխարհիկ եր-
 գերու և մեներգութեանց մանաւանդ ազ-
 գեցութենէն: Ու կրօնական արուեստի տե-
 սակէտէն դիտելով հարցը, ներելի չէ որ
 մասնագէտ մը այս եղանակը համարի զուտ
 կրօնական կամ եկեղեցական եղանակ մը՝
 բոլորովին քրիստոնէական ըմբռնումով, և
 ոչ ալ «նմոյշ մը հայ եկեղեցոյ սրբազան
 երաժշտութեան», ինչպէս կը վերնազրէ
 գայն Հ. Տայեան:

Ստոյգ է թէ Հայ եկեղեցոյ երաժըշ-
 տութեան արդի ձևին մէջ՝ մէկէ շատ ա-
 ւելի են արեւելեան օտար և ո՛չ կրօնական
 երաժշտութեան օժանցումներ և պատուա-
 տումներ, բայց հարկ է դիտել թէ առոնք
 ամէնը կատարուած են Կ. Պոլսոյ թրքա-
 կան առումէն յետոյ միայն, երբ զուտ հայ-
 կական եղանակները ենթարկուեցան արա-
 բական և պարսկական ազդեցութեանց,
 որոնցմով ողողուած էր արդէն թրքակա-
 նը, և նոյն ինքն այս վերջինին: Աղաւա-
 զումի այդ վիճակը որ իր ամենէն ուշագրաւ
 աստիճանին էր հասած Լիմոնճեանի ժա-
 մանակին և որուն մէջ այս վերջինն ալ
 անտարակոյս ունեցաւ իր զերը, Տ. Գէորդ
 Դ. ամենայն հայոց կաթողիկոսի օրով փո-
 խադրուեցաւ Էջմիածին, ուր «երաժշտա-
 կան քարեկարգութիւն» անուան տակ կա-
 տարուած շարժումին միջոցին գրեթէ բո-
 լորովին ջնջուեցաւ հինը, արարատեան
 գաւառի աւանդական երաժշտութիւնը:

Դառնալով բուն մեր ըսելիքին, կը
 կրկնենք թէ քառորդձայնային գրութեան
 վրայ կազմուած եղանակ մը չի կրնար նը-
 կատուիլ Հայ սրբազան երաժշտութեան
 նմոյշ: Այդ գրութիւնը, ինչպէս արեւմտ-
 եան կամ ընդհանուր քրիստոնէականին,
 նոյնպէս և հայ եկեղեցական երաժշտու-
 թեան մէջ գոյութիւն չունի:— Մեծանուն
 կոմիտաս վրդ. մեր Dom Pothier, ինչպէս
 կը կոչէ գայն Պ. Բիէն Օպրի, Էջմիածնի
 «Արարատ» հանդէսին (1898 թիւ Գ և Դ)
 մէջ, Եկմալեան պատարագի վրայ ուսում-
 նասիրութեան մը ընթացքին, ապացու-
 ցանելի վերջ թէ Հայ երաժշտութիւնը հիմ-
 նուած է քառեակներու գրութեան վրայ,
 մեր և պարսիկ, արաբ, տաճիկ երաժըշ-
 տութիւնները զատորոշող կէտը կը նկատէ
 անոնց երաժշտութեան մէջ գործածութիւ-
 նը $\frac{1}{3}$ $\frac{1}{4}$ ձայներու, զորս չի քաշուիր նոյն
 իսկ համարելէ «անգործածական և ան-
 միտ» (= անիմաստ):

Դարձեալ, Պ. Պ. Ամետէ Կասթուէ և
 Բիէն Օպրի, երկուքն ալ արեւելեան և
 հայ երաժշտութեամբ զբաղած գիտուններ,
 մերինին մէջ չեն տեսներ երբեք քառորդ-
 ձայնային գրութիւնը: Ասոնցմէ առաջինը
 կը գրէ «...Մինչ արեւելեան մեներգները,
 ընդհանրապէս, և ինչպէս կը կարծուի,
 պարսիկներուն, Հիւճազի արարներուն և

թուրքերուն ազդեցութեան տակ համակ առլցուած են ամբողջ կամ կէս ձայնէ աւելի միջոցներով, հայ երգը անձանօթ մընացած է այդ կարծեցեալ ու թերի նմանաձայնութեանց, անոր ելեւէջներուն՝ ? կամ ամբողջ և կամ կէս ձայնամիջոցներ (intervalle) ձանօթ են» :

Այս նկատողութիւնները կը կարծենք թէ կատարելագոյն իրաւունք կուտան մեզի շեշտելու վերեւ մեր ակնարկած կարծիքին վրայ, թէ «եկայք»ի Լիմոնճեանի եղանակը, յօրինուած ըլլալով այնպիսի ժամանակի մը մէջ՝ ուր թուրք երաժշտութիւնը իր հզօրազոյն ազդեցութիւնը ունէր մերինին վրայ, խորապէս կը կրէ այդ ազդեցութեան հետքը, և չի կրնար երբեք նկատուիլ «նմոյշ մը հայ եկեղեցւոյ սրբազան երաժշտութեան» : անիկա առ առաւելն կրնար կոչուիլ «նմոյշ մը Մեծ պապա Համբարձումի ստեղծագործութիւններէն» :

«եկայք»ի բուն հին, այսինքն ստուգագոյն հայեցի եղանակը, կորսուած է անտարակոյս, թաղուած ըլլալով համբացած հին հայ խաղաղութեան փլատակներուն տակ : Անտարակոյս չքնադազոյն երաժշտական օրինակ մը պիտի եղած ըլլայ ան : Մարդիկ, որոնք այնքան դասական լեզուով մը և արուեստագիտական այնքան մաքուր յղացումներով կրնային ծնունդ տալ այնքան վեհ միաստներու, անշուշտ պիտի կրցած ըլլան նաև համապատասխան երկնումներով եղանակ պատշաճեցնել անոնց գեղեցկութեան, երբ մանաւանդ տակաւին բանաստեղծը նոյն ինքն երգիչը կամ երաժիշտն էր իր գրածին :

«եկայք»ի հին այսինքն կորսուած այս եղանակին բացառիկ գեղեցկութիւն մը ունեցած լինելուն ապացոյց կը նկատէ Հ. Տայեան սա՛ պարագան թէ անիկա բացառաբար գրուած է ԴՁ. ի վրայ, շեշտելով բոլոր մեր ստեղծներէն, որոնք միշտ ԲԿ. ի կամ ԴԿ. ի վրայ են գրուած : — Ս. Աթոռոյս ձեռագրաց մատենագարանին գրչագիր շարականներուն մէջ զարմանքով զիտեցինք արդարև որ, բացի ԺԳ. դարէն, նախորդ ԺԳ. և յաջորդ ԺԵ. ԺԶ. և ԺԷ. դարերուն պատկանող շարականները «եկայք»ին համար չունին ԴՁ. ձայնային ցուցումը : Այս իրողութիւնը պահ մը խորհիլ տուաւ մեզի թէ «եկայք»ը ձայնային

ցուցումի տեսակէտով ի վաղուց անախ կը ներկայացնէր շփոթ վիճակ մը. բայց որովհետև նոյն ատեն բնաւ չհանդիպեցանք ԴԿ. ցուցումին, թերևս հնար պիտի ըլլար իրբև ճիշտ ընդունիլ Հ. Տայեանի տեսութիւնը՝ ձայնային կառուցուածքի տեսակէտով անոր բացառութիւն մը եղած լինելուն մասին : Եւ սակայն, որովհետև այժմ ևս ԴԿ. ստեղծները կը շրջին ԴՁ. ի և երբեմն նաև ԲԿ. ի առանցքին շուրջը, «եկայք»ի տարբեր ձայնային ցուցում ունենալը վճռապէս չարդարացներ եղանակային ուրոյն զիծի մը գոյութիւնը :

«նախագիտելիք»ին առաջին տողերէն կը տեղեկանանք թէ այս հրատարակութիւնը ի լոյս կ'ընծայուի իրբև «նախախայրիք ձայնազրեալ շարական»է, զոր մեծարգոյ Հ. Տայեան կ'երեւի թէ շատ զովելի աշխատութիւնը ունեցած է պատրաստելու, անշուշտ մաս առ մաս կամ ամբողջովին հրատարակելու զիտաւորութեամբ : Այժմէն կանխելով հանդերձ մեր խնդակցութիւնն ու շնորհաւորութիւնները այդ մասին, կը փափաքինք նկատել տալ թէ, եթէ ատիկա պիտի լինի պարզ հրատարակութիւն մը, և բոլորական ձայնազրութեամբ, ի զիւրութիւն լոկ ժամակարգական պաշտամանց — ինչպէս կ'իմանանք թէ նոյն ուղղութեամբ պատրաստութիւններ կը տեսնուին տպագրելու համար հանգուցեալ Օրմանեան և Դոբրեան Սրբազաններու թելագրութեամբ Արմաշի մէջ ձայնազրածները՝ փոքր պապա Համբարձում Չերչեանէ — ոչինչ ունինք առարկելիք, իսկ եթէ պիտի լինի քննական կամ բուն հայեցի եղանակներու հրատարակութիւն, մեզ այնպէս կը թուի թէ Հ. Տայեան ժամանակավրէպ մը գործելու փորձութեան պիտի ենթարկէ ինքզինքը :

Մեր կարծեօք, մինչև հայ խաղաղութիւնը ի լոյս զիտութեան չգարձուի, այդ ուղղութեամբ ունէ գործ կամ փորձ գատապարտուած է մնալու ապարդիւն : Ու ամենուն ի զձն է որ և բոլորական զարգացմամբ օժտուած և համեմատական երաժշտագիտութեան նուիրուած Հայ շարականագէտներ կամ եկեղեցական երաժշտութեան գիտութեան նուիրուածներ գայդ ընեն նախ կէտ նպատակի իրենց բոլոր ջանագրութեանց : ԲԱԲԿԼԷ ՍԱԲԿԱՆՍԿ